



## ՀԱՆԴԻՍ ՊԱՐԳԵՒԱԲԱՇԽՈՒԹԵԱՆ

### ՄԱՏՐԵՑԵԱՆ ԱՅՐԺԱՌԵՎԵԿ

ՈՐԻ ՓԱՐԻԶ

**ՓԱՐԻԶՈՒ ՄՈւրատեան վարժարանին պարզեաբաշխութեան տարեկան հանդէսը կատարեցաւ դեկտեմբեր ամսոյս 9<sup>ին</sup>։ Ծա ազգային հանդիսիս փառաւորութիւնը նախ այժմու աշակերտաց յառաջադիմութիւնն էր զանազան ուսմանց բարձրագոյն մասերուն մէջ, ինչպէս որ իրենց վիճակին պատկերէն ալ կ'իմացուի. երկրորդ՝ մերազնեայ և օտարազգի պատուաւոր անձանց առաջիկայութիւնը. և երրորդ՝ աս առթովս եղած ատենախոսութիւնները։**

Ինական էր որ հրաւիրուէին աս հանդիսիս Փարիզ գտնուող հայազգի պարոնայք, որ քառասնի չափ կան, և ամէնքն ալ յօժարամիտ սիրով փութացին գալ։ — ( Սամանեան տէրութեան Փարիզ գտնուող երեսփոխանքը կամ դորձականները, այսինքն Իրզա պէյը՝ որ հոս տեղի դեսպանատան առաջին քարտուղարն է, և մեծապատիւ Ինձմալ էֆէնտին՝ որ Լոստանդնուպօլսոյ թագաւորական դարրոցներուն վերատեսուն ըլլալով՝ քանի մը ամնէ 'ի վեր աս կողմերս է, մեծ պատիւ ըրին ժողովցն և արժանապէս պատուեցան բոլոր ժողովականներէն։ — Փարիզու ընտիր եկեղեցականացը մէջէն նշանաւոր ան-

ձինք՝ իբրև մասնաւոր կերպով մը վարժարանիս մէջ սորվեցուած ողջամիտ կրօնին և զգուշաւոր բարոյականին երաշխաւորք և վկայք՝ հանդիսին փառքը աւելցուցին։ Վմանապէս՝ ուրիշ շատ անուանի անձանցմէ զատ Փարիզու արևելեան լեզուաց թարգմաններէն ու վարժապետներէն շատը, որոնց մէջ աւելի ծանօթ են մերազնեայց Պարոն Տէկուանժ, Պարոն Պիհանքի և Պարոն Իռու. ընդ ամենայն հարիւր յիսունէն աւելի հանդիսականք։

Ծա ժողովցս հանդիսազիր բազմելու պաշտօնը հայրագութ յօժարութեամբ մը յանձն առած էր Փարիզու սրբազն արքեպիսկոպոսը Ախապուր. բայց նոյն առաւօտը անսակնկալ դիպուածէ մը արգելուիլը՝ մասնաւոր նամնակաւ մը վարժարանիս վերատեսչին իմացըննելէն զատ, իւր երկու ատենազպրացը հետ խրկեց իր տեղը արքեպիսկոպոսարանին մեծ աթոռակալը Պոթէն։ Ծա մեծարգոյ անձը, որ արդէն համբաւեալ է Պաղպիոյ մէջ իբրև քաջ ասուուածաբան, խորազնին իմաստասէր և պերճախօս քարոզիչ, մեր վարդապետին ատենաբանութենէն ետքը Ճառ մը խօսեցաւ համառօտ, և զրեթէ յանսպատրաստից,

\*

ու բոլոր ժողովականաց ստէպ ստէպ ծափահարութեամբը գովուեցաւ արժանապէս : Ահաւասիկ նոյն ձառին թարգմանութիւնը .

### Պարոններ ,

Խս չեի կարծեր որ պատիւ պիտի ունենամ աս հանդիսիս մէջ խօսելու . վասն զի Փարիզու գերապատիւ Արքեպիսկոպոսը աս ուրախութիւնս իրեն պահած էր : Խոր Տէրութիւնը արգելք մը ունեցաւ , և զիս յուղարկեց իր տեղը : Խւստի ես ամեննեին պատրաստութիւն մը չեմ ըրած ատենաբանելու , անոր համար կը խնդրեմ որ ներողամտութեամբ ընդունիք մէկ քանի խօսքերն որ բերնէս պիտի ելլեն :

### ԽՎ Պատանիք ,

Չեզի կ'ըսեմես աս խօսքերս , վասն զի աւելի վարժած եմ տղոց խօսելու , մէյմ'ալ որ քիչ մը ծանօթ եմ ձեզի , որովհետեւ արդէն առիթ ունեցեր եմ ձեր ուսմունքը քննելու :

Դեղեցիկ կոչում մը ունիք դուք , պարոններ . և ես հաստատ դրած եմ միտքս որ ձեր քաջ դաստիարակաց առաջնորդութեամբը , այսպիսի գիտուն և այսպիսի բարեպաշտ դաստիարակաց առաջնորդութեամբը , հասկրցած էք դուք ձեր աս կոչումը , և օրէ օր ալ աւելի կը հասկրնաք : Այսօրուան օրս դուք ուրիշ բան չեք բայց եթէ ամբողջ քաղաքականութեան մը պատրաստիչք : Դուք մէյմէկ միջնորդ՝ մէյմէկ միջոց էք Արևելց ու Արևմտից մէջ տեղը . վասն զի դուք էք որ ձեր հայրենիքը պիտի անցընէք բոլոր այն հարստութիւնը , բոլոր այն գիտութեան և իմաստութեան գանձերը . . . և անոնցմէ ալ աւելի , բոլոր այն առաքինութեան և բարի վարուց գանձերն որ հոս եկեր կը հաւաքէք : ( Առաջանելու ծառակարութեան ) : Իսով լսել չեմուզեր , պարոնայք , թէ ձեր երկիրը աս գանձերէս զուրկ է . չե . սակայն աս ալ իրաւ է որ

բոլոր աշխարհք նոյն ոտքով հաւասարապէս քալելցի կրնար . և աս մեծ ասպարիզիս մէջ որ մարդկային ազգին առջելք բացուած է , և յորումամենայն ազգը և ազգնիք առաջ կը նետուին որ միցանակն առնուն , ոմանք կամ որ ուրիշներէն առաջ կ'անցնին : Արնանք մենք կարծել առանց յանդգնութեան թէ մենք առաջ ենք : Ա'ենք առաջ ենք , ոչ եթէ ուրիշներուն վնաս կամ նախատինք ընելու համար , քաւ լիցի . այլ ընդհակառակն զուրիշներն ալ հրաւիրելու որ մեր ետևէն գան , և ոչ միայն մեր ոսխները ասպարիզին մէջ նեղը չենք ձգեր , այլ նաև ձեռք կ'երկընցը նենք անոնց , ճամբայ կը ցուցընենք . և ահա դուք էք , պարոնայք , որ անոնց առաջնորդ պիտի ըլլաք : Դուք էք որ այսօրուան օրս կեցած էք , թէ որ օրէն է ինծի աս օրինակս մէջ բերել , կեցած էք աս նոր տեսակ մնուառական եր կաթուղիին վրայ , որով քաղաքականութիւնը մեծաքայլ առաջ կը վագէ : Դուք կարգ կարգ շարուած կեցած էք ճամբուն վրայ՝ որ ցուցընէք ուրիշներուն թէ կրնայ անցնուիլ : ( Առաջանակարութեան ) :

Ուրեմն լաւ հասկըցէք , պարոններ , ձեր կոչումը , և անոր ներքին ազգեցութիւնը ձեր սրտին մէջ քանի որ իմանաք՝ ջանքերնիդ աւելցուցէք որ ձեզի սպասուած բարիքները կատարէք : Անախ , սպարոններ , հաստուցանենք երախտագիտութեան պարտքերնիս այն բարերար մարդուն՝ որուն ձեռքովն եղած էք ինչ որ էք , և որուն բարիքն է որ առատապէս կը վայելէք աս տանս մէջ այսինքն Պարոն Աամուէլի Աուրատայ : Ա, է որ ձեր վրայ թափեր է իր անհուն հարստութեան աւելորդ մասէն ալ աւելին , և իր քրտամբը , իր երկարատես աշխատանքովը պատրաստեր է ձեզի աս գիտութեան և առաքինութեան զիւրին ճամբան , որ այսօրուան օրս բացուեր է առջենիդ : Խւստի ամէն բանէ առաջ նայեցէք որ մեծապէս և անկեղծութեամբ երախտագէտ ըլլաք իրեն , և գոհ մի ըլլաք քանի մը

արտաքին խօսքերով, հապա երախտագէտ եղէք իրեն բոլոր սրտանց և Աստուծոյ առջեւ, և ձեր կենացը մէջ մէկ օր մըն ալ ըլլայ՝ որ մոռնաք աղօթքէ ձեր բարերարին անունը :

Դիչ մը առաջ ձեր առջեւը դրուեցան, պարոններ, ընտիր խօսքերով և լաւ զգացմունքով, դաստիարակութեան օգուտները : Ո՞եծ են այն օգուտները, և անթիւ են . բայց ամէն բան անոնց մով չի լմբննար . վասն զի մշակին աշխատանքը միայն գետինը փորել չէ, հապա զանիկայ մշակել, պտղաբեր ընել և ծաղկեցընել :

Աստուած ձեզի հարուստ երկիր տուած է, և ասիկայ ձեր ազգին սեպհական կատարելութիւնն է . աս հարըստութիւնը դժբաղդաբար շատ անգամ երեսի վրայ մնացած է . բայց երբոր այդ արևելեան գետինը ըստ պատշաճի մշակուի, սքանչելի է իր բարեբերութիւնը, և մարդկային ազգիս աչքին առջեւը հրաշալի տեսարան մը կը բանայ : Դուք ալ սոյն բանը պիտի ընէք օր մը, պարոններ, բայց հաւատացէք ինծի՞ որ ասիկայ ինքիրմէ ըլլալու բան չէ :

Չեր հոգին իմանալի երկիր մըն է, անով միայն որ ազատ է և իմացական . պէտք է ուրեմն որ ձեր յօժարական կամքն ալ օգնէ՝ մէկ կողմանէ Աստուծոյ չնորհացը, մէկալ կողմանէ ձեր դաստիարակաց աշխատանքին ու իմաստութեանը : Պէտք է որ դուք ալ ձեր վրայ եղած մշակութեանը համեմատ պտուղ բերէք . մէկ խօսքով, պէտք է որ մեծ ջանքով ու անդադար աշխատիք :

Ա՛չ, նայեցէք որ ձեր աս տանս մէջ անցընելք քանի մը տարիները անօգուտ ընէք : Ո՞արդս իր մանկութեան ատենն է որ կը սերմանէ, կը տնկէ, կը մշակէ . հունձքը ետքէն պիտի ընէք :

Դուք ձեր երկրին քաղաքականութեանը համար իբրև մէյմէկ գործաւոր կանչուած էք . ուրեմն պէտք է որ հիմակուընէ ընէք ձեր պատրաստութիւնները, որպէս զի ետքը մտաւորական ու բարոյական առատ գանձով ձեր հայրենիքը դառնաք : Դուք հոս Աքեւելքէն

եկած մեղուներ էք . հիմա մեր ծաղկըներէն կողոպուտ կը ժողվէք, ու նորէն կը թուզէք կ'երթաք ամէնքնիդ ալբեռնաւորուած այն բեղմնաւոր փոշւով՝ որ իմաստութեան մեղը կը բերէ :

( Դադակաբարութիւնն ) :

Ուրեմն, պարոններ, նոյն յանկարձական օրինակիս վրայ խօսելով, յիշեցէք որ մեղուն երկու գերազանց բան կը գործէ . մէյմը մեղը, մէյմն ալ մոմ . մեղը մնունդ մըն է կենդանարար, և մոմը լուսոյ աղբեւր . ահա դուք մնունդն ու լոյսը միանգամայն պիտի տանիք Աքեւելք :

Աշխատանաց հետ ուրիշ գերագոյն բան մըն ալ պիտի միացընէք, պարոններ : Ո՞արդուս միտքը բաւական չէ . որչափ ալ վառվըռուն ըլլայ, երբոր իրեն նեցուկ չունենայ ուղիղ, հաստատուն և մաքուր կամք մը, շուտով կը խաւարի, կը մաշի, և կամշատ անգամ ալ մահացու զէնք մը կը դառնայ, այն լուսոյն նման՝ որ լուսաւորելու տեղ կ'այրէ ու կը լափէ :

Ուստի պէտք է, պարոններ, որ մէկ կողմանէ գիտութեամբ որ կը լուսաւորուիք՝ մէկալ կողմանէ օրէ օր լաւանաք, օրէ օր աւելի սիրէք զբարին, աւելի առաքինի ըլլաք : Կը հասկընաք դուք, կը հասկընան նաև ասոնք ամէնքը որ մոփկ կ'ընեն մեր խօսքը, թէպէտև զանազան կրօններու տէր ըլլան, թէ առանց կրօնի անկարելի բան է հիմնական առաքինութիւն՝ հաստատուն բարի վարք ունենալ : Կրօնն է միայն ուղիղ վարուց վկայական, և ամենայն լաւ բարոյականի աղբեւր ու հիմն : Եւ ահա դուք աս վարժարանիս մէջ կը զանէք ինչ որ հարկաւոր է աս երկու նպաստակին հասնելու համար, որ են մէկ կողմանէ ուսումն գիտութեանց ընդարձակ, մէկալ կողմանէ քրիստոնէական դաստիարակութիւն, որուն հոգին է բարեսպաշտութիւն :

Վակայն մէկ բանէ մը զգուշացէք պարոններ, այն բանէն որ երբեմն բազումք մեր երեսին կուտան . այսինքն թէ այն օտարականներն որ ստեղ կու-

զան մեր լուսաւորութեանց , մեր գիտութեանց , մեր արուեստից մէջ վարժելու , հետերնին կ'առնուն կը տանին նաև մեր ապականարար ախտերը և մեր քաղաքականութեան նաև մահաբեր պտուղները : Ո՞եզի թողուցէք , սկարոններ , այն ցաւալի բաները . մի տանիք զանոնք ձեր երկիրը . . . (՝ապահանդառանք): Դարձիք ձեր երկիրը աւելի իմաստունք՝ աւելի լուսաւորեալք քան թէ մեր քաղաքականութեան լուսապայծառ անձինքը , բայց դարձիք անարատք , դարձիք առաքինիք , դարձիք բարեպաշտ քրիստոնեայք : Ռուէք սկարոններ մեր զիտութիւններն ու մեր առաքինութիւնները . բայց մեր ախտերը մեզի թողուցէք : (՝օպահանդառանք ) :

Այսպէս չեմ կրնար վերջացընել, աղա-  
րոններ, առանց իմ մեծարանքս ընծայե-  
լու օգոստափառ անուան մը որ այս վայր-  
կենիս մոդիս առջեւը կ'ելլէ, անուն մը  
որուն վրայ կը սքանչանամ, և որուն՝  
իբրև քրիստոնեայ՝ երախտագէտ եմ.  
և է ձեր թագաւորին ձեր երիտասարդ  
Առլզանին անունը, որուն վսեմ և աղ-  
նուախոհ միտքը, և կը համարձակիմ ը-  
սելու թէ ձշմարտապէս ազատական  
միտքը՝ կը հաւասարի Եւրոպայի ազա-  
տական մոռին : (Հայութակարութիւնն) :

**Ա'աղացեմ** օսմանեան դեսպանատան  
գործակալ սպարոնը, ինչպէս նաև **Տաճ-**  
**կաստանի** ուսմանց վերատեսուցը, որ  
պատմեն իրենց թագաւորին թէ ին-

պէս կը վարուինք մենք իր հպատակացը  
հետ : Խըխնդրենք որ փոխադարձ ըլլայ  
աս բանս : Իսկիայ արդարութիւն մըն  
է՝ զոր ազգաց մէջ եղած իրաւունքը  
կընայ պահանջել . մենք լաւ կը համա-  
րինք խնդրել այս բանս Իպտիւլ-Իէջիտ  
արքային վեհանձն ու առատագութ  
սրտէն :

Ղհա ասոնք են, պարոններ, այնքա-  
նի մը խօսքերը որ ուզեցի ըսել ձեզի  
Փարիհու գերապատիւ Ղըքեպիսկոպո-  
սին կողմանէ : Ղուզեի ասկեց աւելին  
ալ ըսել . կ'ուզեի որ կարենայի իր օր-  
հնութիւնն ալ տալ ձեզի . բայց կրցածս  
աս է որ այն օրհնութիւնը ձեզի կը փո-  
խանցեմ . վամն զի ստոյգ գիտեմ որ աս  
վայրկենիս մէջ որչափ ալ զբաղած ըլ-  
լայ գերապատիւ Ղըքեպիսկոպոսը , իր  
սիրուը ձեր վրայ է ու կ'օրհնէ զձեզ :  
( Ղըքեպի ծափակաբութիւննէ ) :

Անկեց Ետքը մեծապատիւ Վէմալ  
Էֆէնտին ինքնայօժար սիրով և բարե-  
նախանձ Եռամդով մը վառուած՝ աս  
յորդորական խօսքերս զրուցեց, որոնց  
գաղղիարէն թարգմանութիւնն ալ ը-  
րաւ իւր ատենադպիրը, և հանդիսա-  
կանք կրկին ծափահարութեամբ իրենց  
մեծարանքն և ուրախութիւնը յայտ-  
նեցին : Ուրախ ենք որ այն քաջալերա-  
կան խօսքերն ալ ինչպէս որ ըստեցան  
նոյն մեծապատիւ իշխանաւորէն՝ հոս  
կրնանք դնել հայերէն զրով :

( 1 ) Եւ ուստի ի մաս դիյլ նաևը ըստ ակադեմ-  
կա քայլակ է թէնարի հայրել լշրտնելու վա-  
րչական վագու մուլէմի երժնույց մշտելու գի-  
տաւունին է լագումի մասեաքալ ի ինիւ ի բար-  
ելու պատճենի լագումի մասեաքալ ի ինիւ ի բար-

Պու կիւնքի կիւն շու մէջիստէ իքի  
սուրէթլէ մէմնուն օլտուղիմի պէյան  
խտէրէթ թէշէքիւլը իտէրիմ:

Խաղաղը մէմնունիյէթիմինկ պէրբէս, մէժապուհիմ օլան տէվլէթի աղյու թապասը վէ կէնտիւ հէմիչհրիկրիմ եվլատընընկ Փրանսա բւլէմա վէ իւտէպասը հուզուրինտէ խսպաթը լիյագաթ վէ գապիլիյէթ իյէջիւա՛ նախլի միւքեաֆաթ օլտուգլարը, վէ պէրբէս ոէ թապասի տէվլէթի աղյունինկ տախիմա ասայիշ վէ խթիրահաթէ Փրանսայէ կէլիւպ թիձարէթ, վէ խուտուսա եվլատընինկ Փարիստէ պու կիւնքի կիւն մէշնուտիմիզ օլան մէրթէպէտէ թահսիլի իլմ իւ մարդիֆէթ գըլմալէրի տիր : Օ իրա սուրէնէ իւլա, տէվլէթի աղյու թապասընընկ տէրէճէ՛ի բւլիյը իսթիտատընինէ, վէ սուրէնէ սանիյէ՝ տէվլէթի աղյու իլէ Փրանսա պէյնինտէ օլան սաֆլէթ վէ մէվէտտէթինկ քէմալինէ տէլալէթ իտէր շէյ օլտուղինտէն, պու պատտէ սամիմի վէ հագիգի հուտուլ կէլիւն մէմնունիյէթիմի իզհար իլէ պէրապէր՝ մէքթէպինկ տիրէքթօրու օլան զաթընկ վէ մուալլիմէրի պուլունան զէվաթընկ վագը օլան իգտամ վէ հիմնէթընինի թահսին վէ թագիր իտէրէք, հէփիսինէ պաշգա պաշգա թէշէքքիւրիւմիւ աղոզ վէ պէյսան իտէրիմ:

Պայմանագրութեան օրս աս հանդիսիս մէջ  
երկու բանի համար ունեցած հաճու-  
թիւնս և չնորհակալութիւնս կ'ուզեմ  
յայտնել :

Հաճութեանս պատճառներուն մէկը  
աս է որ օսմանեան տէրութեան ինձի  
պէս հպատակ և իմ քաղաքակից ան-  
ձանցս որդիքը՝ Գաղղիոյ պատուաւոր  
եկեղեցականաց ու աշխարհականաց առ-  
ջև իրենց արժանաւորութիւնն ու յա-  
ջողակութիւնը յայտնիցուցընելով՝ վար-  
ձատրութեան արժանի եղան։ Խրկորդ  
պատճառն ալ աս է որ օսմանեան տէ-  
րութեան հպատակները ամէն ժամա-  
նակ զիւրութեամբ ու հանգստու-  
թեամբ Գաղղիա գալով՝ ոչ միայն վա-  
ճառաշահութիւն կ'ընեն, այլ մանա-  
ւանդ իրենց որդիքը Փարիզու մէջ այս  
օրուան օրս աս աստիճանի զիտութիւն  
և արուեստ սորվելու ետևէ կ'ըլլան, ո-  
րուն մենք ալ վկայ ենք։ Ա ասն զի առա-  
ջինք՝ օսմանեան տէրութեան հպատակ-  
ներուն գերազանց աստիճանի յառաջա-  
դիմութեանը, և երկրորդը օսմանեան  
տէրութեան և Գաղղիոյ մէջ եղած  
կատարեալ բարեկամութեան և սիրոյն  
ապացոյց մը ըլլալուն, աս բանիս համար  
անկեղծ ու ինքնայօժար կերպով սրտէս  
առաջեկած հաճութիւնս կը յայտնեմ։  
Ոիանգամայն վարժարանիս վերատե-  
սուչ եղող անձին և վարժապետներուն  
ջանքն ու ինաւայնները գովելով ու հաշա-  
կելով, ամենուն ալ զատ զատ իմ չնոր-  
հակալութիւնս կ'իմացընեմ՝ ու կ'ըն-  
ծակեմ։

Հանողիսին ժամանակը վարժարանիս երկու սրահներուն մէջ շարուած էին աշակերտաց աս չորս տարուանս մէջ նկարած ուժառունի չափ զանազան ուրուագրութիւնները, ջրաներկ և իւղաներկ պատկերները, վիմագիր ու մանրանկար կենդանագիրներն ու տեսարանները: Այս գեղեցիկ ու պատուական ձեռագործաց աւելի զարդարուն խումբին մէջ տեղը դրուած էր Պարոն | ամարթիսին կիսանդրիսին կամ կիսարձանը որ S' ( ) ուսէի կոմնը քանդակեց մօտերս, և գաճէ օրինակներէն մէկն աս էր որ վարժարանիս պարգևեց՝ հանդերձ ձարտարագործ պատուանդանով մը<sup>1</sup>:

Այժմու աշակերտաց յառաջադիմութեան պատկերը դնելէն առաջ հարկ է ծանուցանել որ աս տարի մեր աշակերտներէն քանի մը հոգի իրենց հայրենիքը դարձան, ոմանք տարեկան քըննութենէն առաջ, և ոմանք եսքը: Ասոնց մէջ արժանի ամենայն գովեստից և գրեթէ յամենայնի Արաջին միցանակի արժանաւոր վկայեալն էր | Արշան Յովհէփ | Ելգուտիւնն 8, որ դարձաւ իր հայրենիքը Ասպահան, և անկեց Պահան: — Այսկորպը Օ միւռնացի Պարոն | Աթթէ՛ Ու Աթուրիւնն, միշտ բարեբարոյ, խոհական, ուշիմ, ձարտար և յամենայնի յառաջադէմ, որ նոյնպէս իւր հայրենիքը Օ միւռնիադարձաւ: — Այսկորպը Պարոն Աթթէ՛ Ու Աթուրիւնն իստանդնուազօլսեցի, որ

<sup>1</sup> Աս կիսանդրոյն վրայ Պարոն Լամարթին բանաստեղծութիւն մը շինեց ու քանդակագործին նուիրեց: մենք այ ան բանաստեղծութիւնը հայերէն (թարգմանութեամբ) հանդերձ հրատարակեցինք ապագրութեամբ. ինչպէս նաև աս հանդիսին մէջ խօսուած գաղղիարէն ճառերն ու մեծապատիւ էֆէնտիին տաճկերէն դրածն ու կարդացածը:

առաջիններէն ոչինչ ընդհատ էր բարուց լաւութեանը կողմանէ, և բնական յաջողակութեամբն ու ջանքովը քիչ ժամանակի մէջ մասնաւոր կերպով յառաջադէմ գտնուած էր չափաբանական գիտութեանց, ինչպէս նաև լեզուագիտութեան ու մատենագրական հմտութեան մէջ: — Սորորդն էր Պարոն | Աթթէ ՎՍԱՆ ԴՐ | ԱՆԱՍԵԱՆ, որոն սեպհական կատարելութիւնն էր ընտիր գեղեցկագրութիւն գաղղիարէն և հայերէն, և Ճարտարարուեստ նկարչութիւն, մանաւանդ մանրանկարի և բարակ ու րուագրութեանց մէջ:

Ենք ուզեր աս սակաւաթիւ օրի. նակներովս չափազանց յոյսեր տալ մեր այժմու և ապագայ աշակերտաց պատուական ծնողացը՝ իրենց սիրելի զաւակաց աս վարժարանիս մէջ լաւ դաս. տիարակութիւն առնելուն, և քիչ ժամանակի մէջ շատ տեսակ ու շատ պիտանի և օգտակար ուսմունք և արուեստ ներ սորվելուն համար: Ծնողունք որ ժամանակը և գործնական պտուղները հետզհետէ աւելի անաշառութեամբ յայտնեն նախ վարժարանիս անմահ բարեբարին փափաքանաց կատարուիլը, և երկրորդ՝ թէ որչափ իրաւունք ունին ծնողը իրենց որդւոց հոգեւոր, մտաւոր և նաև մարմնաւոր խնամքը քանի մը տարի այսպիսի գաստիարակութեան մը յանձնելու: Այսայն ինչուան հիմա տեսնուած մեր քիչ շատ աշխատանաց պտուղներուն ալ նայելով՝ կարծեմ թէ իրաւունք ունինք սիրտ առնելու, միփ. թարուելու, և ընդ վիշտս մեր ուրախանալու, և աս մեր միիթարութեանս և ուրախութեան մասնակից ընել կը փափաքինք՝ թէ, մեր աշակերտաց ծնողքը և թէ ամենայն բարեսէր և ազգակը անձինք: